

Ազգային բրունեկ

զիթբոյը զնիկօ եթ ԱՆԹՈՓ. — Ֆրան-
սական Ակադեմիան որոշեց Բանթէռին մէջ
թպատիւ Հրկոյք Քրանչակիան կառավարու-
թեան կողմէ կազմակերպուած հանդէլին մէջ
իրեան ենթայացուցիւ Ընդունել ա. Հանոնքն
Այս այլանակ որոշում նէմ անհրաժեշտ էր որ
հայ ժողովուրդը բողոքի. «Բնիթիթ Ուէրիւն-
լիք»ը իր փետ. 25ի թուրին մէջ հրատարակեց
հետեւեալ բողոքը :

« Մէկ քանի սրէս, Ֆրամսան պիտի տօնէ Վիթոքը Տիկոյու յիշաասիք։ Բուրը ժողով-
կիրակներն իբրևնց բաժինը յափառ յիշաասիք։ Մորով, այս հանդիսաւոր յափառնքին էնանդէպ
մեծ բանասաւեղիք մը, որ մարգոց եւ ժողով-
գորդներու եղանակիրեւինը երգեց եւ ար-
տադրեց արտայատական կեցիկութիւնն ըս-
րաչափակիր որոնցնել ու պալանակ առագկու-
թիւնը իրաւունք ունի հպարտանալու։ »

» Հայերը որ խանզօս հրացում մը կը տա
ուն «Թշուաներու հենակին վենոգի գործին
համար, որտանց պիտի մասնակցին այդ երախ-
տագէտ քարեպաշտութեան ցոյցին պի ի եր-
դիշն Արդարութեան եւ Գեղեցկութեան:

« Բայց կժբազդաբար պիտի ըլլայ մէջ ոռ
հանդէս կանագարան, — այ բարեկի Հա-
նթօնօն, Զեմ կրնար ըմբռնել թէ ինչպէս քը-
րանական Ակաղեմիան կարողացեր է Ապահով-
ամիտի բարեկամն ընթերել՝ փառարանելու-
համար, բայտուն քրանական զգութեանց,
Պատուհանահներու հեղինակին հանճարու և
Խեմ հասկնար ինչպէս այդ մարդու, որ բոլոր-
ինն հասկանան է արուեստագէտի մը կամքա-
սաստեղծի մը, պիտի կարենայ պահածացնել
Դժարերու Աւանդազվէպ» ին այետին գեղեցկա-
կի բառական զօրու թէ ինը. եւ չեմ հասկնար մա-
սնաւանդ ու թէ ինչպէս այդ չոր սրտով ու նեղ
մտովը զեւանագէտը, որ ուսմանակներու
արեգութեանց արձանագրած համաստե-
ղային ամնէն մեծ ոճիրին ատենը, զարինին
հետ եղան զուերուն գեմ պիտի կարենայ ատա-
րովիզ Աւանդականներուն» ու «Ընթիր մը
ատամութեան նեղինակին զորքը է հնձի մը՝
մարտապէս տարօրինակ կը թուի որ քրան-
ական Ակաղեմիան, իր անզամերուն մէջ հա-
տուերկ հանդիր քարձ հոգուով անհաստեղծ-
ներ, մտածներ եւ պատմարաններ, արտա-
ցան զարգագո՞ն անենալ ու ուսու ինչ եղա-

Ներկայացուցիչ պ, Հանութօն ընտրել՝ այլքան
մեծաշուրջ եւ նշանակալից առիթի մը մէջ,
Ցաւը զոր այս ճախորդ ընտրութիւնը կ ազգէ
Հայրեռն, այնքան մեծ է որքան ինընց զգա-
ցած ապշտ թիւնը, և ու կը արծեն թիւրոց
սատի ժողովութիւնները, ինչպէս, և վատահ եմ
այդ մասին, շատ մը Ֆրանսացիներ առանց
կուսակցական խորութեան, պիտի զգան նոյն
ցաւն ու նոյն ապշտ թիւնը, Ա. 20ՊԱՆԵԼՆ

զիթթուր Հինկոցի ՀՄՐԻՒԱՄԵԱԿՆ եւ
ԲԱՄԻՇՑ ԱՅԹԵՌԸ. — Այս վեհաշուք հանդէ
սին, որով Թրանսա տօնեց Վիթթիր Հիւկոյի
հարբուրամակը, ևայ ժողովուրգը բարոյական
պարապականութիւն ունէր իր երախտագիտու-
թեան մաս յարգանքի թափնիք իրեմու և Անո-
տառիք տառօքեան պահ էստան Զարին, բարի-
պարնակ հայ արծեսապէտներու եւ կարսէր-
ներու. Խումբի մը կողմէ, յայտնեցին Բարիդի
թաղապետական խորհուրդին որ կը ցանկա-
յին մասնակցիլ Քաղաքատան մէջ կատարուե-
լիք առաջին հանդէսին ուր Գրանսական եւ
օսակ պատգամաւորութիւնները պիտի ընկու-
նուէին Բարիդի թաղապետութիւնն եւ իրենց
մածարանք պիտի յայտնէին Հիւկոյի յիշա-
տակին. Թաղապետական խորհուրդը կարիքից
պէտք է առաջին նո Գոպանեանմաւ ըլք հանդէսին,
ինչպէս եւ փետր 28ին Քաղաքատան մէջ
որուած արուեստագիտական երճկոյթին: Պ.
Զօպանեան հետեւեալ բանախոսութիւնն ար-

ասանանեց՝ յանուն հայ պատգամաւորութեան :
« Պարուներ ,
« Վերթոր Հիւկոյի լիւամակին , զոր Ֆրան-
ւա կը տօնէ այս պահնուն , կը բերեմ խռնարհ
այց ջերմեանդ հիւացման տուրքը նեսաւոր
ոք ժքաղզ ժողովրդի մը և և վասահ եմ ոք
ոյս ածոյնը ծաղկիր զոր կ'աւելիցնմ տիքա-
յական մնձարանից շեղ փունչին ; մասնա-
ուրապես պիտի յուղէ հայուն մնձ բանաստեղ-
ին , որ դժուարուները կեկենքեալ ները սիրեց եւ
որ ազատութեան համար մաքառիշներն ու
մասաւոնները պատապանեց :

« Հայեր իսխանական պատամանինց մը կը
ուսեն Վերթոր Հիւկոյի ցործին համար . Մեր
բանամատները կը պահնչանան Շնաբերու . Ա-
նանգավիկային հերինսակին արխայալուական
սկայ զօրութեան , մարդկային անցեալ ու
երիսյ պատամաթեան բոլոր սեիրները վե-
ակենանանցնոց կամ վերասահնոց իր երա-
տես իթիսարի երեւակայութեանը վրայ .
ո պատահն առու եւ մենահանձ մասնաւոյ ու

արեգերական Հանրապետութիւնը երացեց : ու մարզոց քարոզից հոյսկապ երգերով, հաւատութ ու հեծնալ սիրոյ, ազատութեան ու եղբայրական երջանկութեան ապահայի մը կը յարցեն դորձիչը, որ ա' յնքան կարծը ու յանառ պայմարը մը մղեց կայսերականութեան չէմ, եւ որուն ահաւեր քնարը մին եղաւ հոգեկան այն մէջ ու տէրէն, միշտ աւելի քօրիգ քան բոլոր նիւթական ուժերը : որոնք տապալցին բնաւ պիսական պատասարները եւ ճամբան բացին ամելավարութեան վերելքին, Բայց մեր գրականութեան անդին բոլոր Հայերն ալ կը ճանչնան Հիւկոյի գործը, չնորհի զմայելիք և թըչչ ու առաները վլասին, ողու մեր յետին շինականը, մեր գիւղացի վարժապետներու ամենէն ողջը կարգացած ու նորէն կարգացած է եւ որ մեր ժաղովրդին համար տեսակ մը երկրորդ Անձաման զարձած է Հայոց համար, որոնք զայն Կ'արտասանեն անցան երկի զածութեամբ որքան անունը Շափիքին, մեր պազային մէջ վիշտանչին մը հեղեղու թիւն մը այնքան բարեբար որքան խորին զայն կրթած, ամրագնասի մնձցոցած է : Վերին Հիւկոյի անունը սրբազան անուն մը զարձած է Հայոց համար, որոնք զայն Կ'արտասանեն անցան երկի զածութեամբ որքան անունը Շափիքին, մեր պազային մէջ վիշտանչին մը հեղեղու թիւն մէջ վիշտայից մեր հայրերուն փառաւոր պայքարները եւ իր եղբայրները մղեց պատեսական արի աւանդութիւնը վերանորոգել : իրենք խեղզուզ ու նուասացնուզ լուծք թօթափետ համար Հիւկոյի անունը Հայոց համար որդիքանաւանական անուն մը զարձած է, ան կը նշանակէ արդարութիւն, ազատութիւն, գեղեցկութիւն, քաջարութիւն, Գաղաքարի համար աղինիտառապանք, — եւ կը նշանակէ Ֆրանսան, որովհետեւ Ֆրանսան մղեց համար յաւեկանական գինուորոն է մարզկային հոգեւոն այդ վեհի յանքներուն, այդ նու իրական հաւատակիքներուն, եւ Թրանսան ամբողջապէս խաղացած նոյնացած է Հիւկոյի դորձին մէջ :

Ահա ինչու Բարիզի Հայերը պարաք համարեցան մասնակցի այդ հանգէսին որով Ֆրանսա իր մեծ քերթողին հանճարը կը փառուորէ : Եթէ ցաւպին պայմաններ մեր եղբայրները հայրենի հոգին վրայ երկայն ու մըսալի անձկութեան մը մէջ կորաքամակ չպահէին, շայաստանը ինքն իսկ իրեւ պատգամաւոր պիտի զրկէր իր զաւակներէն մէկ քանին, իրունք պիտի պային բերել Հիւկոյի նոցին՝ մէծարանքն անոնց որ լացան են օթշուաները կարալով եւ անոնց որ սուրբ բոց մը իրենց կուրծքն այրելն զգացած են Ալբեւելականք-

ներ ու եւ Պատուասքներուու երբն ունկնդրեւ լովի Վասահ եմ սակայն որ այս պահուու բոլոր շամբը մաքով ձեզի հետ հաղորդակից են, եւ թէ ձեզի հետ կ'օրննեն յիշատակը ձեր բարի հրակային, որուն մէծ սասւերը զիրենք կ'ամբու պընդէ իրենց տաժաների պայքարին մէջ և որուն անկորուստ ձայնը բոլոր արդար դասերուն անկուսափելի յաղթանակն բրենց կ'ապահովէ :

Հայերէ զաս կային չէխ, իոլոնիացի, սերպ, ուսու, յոյն, նայիթեան պատգամաւորութիւնները, որոնք բոլորնալ, թաղապետական խորհրդի նախագահ պ. Տոսէր եւ Սէնի ուսանագին քաղաքաղուու պ. տը Սելվի բարի-զաւոսիք խասերէն զնոտոյ, իրենց յարդանքի արարայալութիւնն ըրին շիւկոյի յիշատակին, իշապէս եւ այն երկրին որ Հիւկոն արատացրեց :

Բարիզի Ֆրանսացի Ուսանողաց Միութիւնը նմանապէս պատգամաւորութիւնն մը զրկած էր : Յաւալի է որ Բարիզի հազ ուսանողները մտածած չըլլան մարնակցելու այդ հանգէսին :

Պ. ՔՐԱՆՆՍԻ ՏԸ ԲԲԷՍ ԱՆՍԻ ՍԵԿ ԲԱՆԱՆ ԽՍՈՒՐՈՒԹԻՆՆ. — «Էօրոքէն» կը հարաբակէ նկարագրութիւնը այն բանիսուութեան զոր մեծանուն հայտաբէր պ. Ֆ. տը Բբէսանսէ կատարեց, Եւ բոլովայի հայ ուսանողաց Միութեան հրաւորով, մընէվլիքիթորիա-հաւ սրահին մէջ : Պ. տը Բբէսաննէ բացատրած է արգարութիւնը հայկանն պայքարին, «Պատերազմէ կ'ասեմ, բասէ է, բայց կայ պատերազմէ ուը որ նուի բական է, այն է հայութեան պատերազմէ քինը քեզեփոյ բռնաւորին զէմ» :

«Դաշնակցականութիւնը, եղակացուցած է պ. տը Բբէսանսէ, այն ուժիմնէ որ Սուլթանէն կեղեգուած ժողովուրդներուն դժուարութիւնները պիտի լուծէ : Մահմետական պետութիւնը ու պէտք է որ վերջ ի վերջայ միմիմարի ընդհանուր գերիշանուութիւնը մը պահէ : Այդ է Արբեւելիքի ինդայոն բանալին, բայց այս պահուած մեր ստիպողական պարտականութիւնը Հայոց գիրազուրութեանը մեր աջակցութիւնը անվերապահուորին ընծայելն է :»

Ստուար բազմութիւնն մը խանուած է լսելու համար պ. տը Բբէսանսէ բանախոսութիւնը որ յաճան ընդհատաւած է բուռն ծափահարութիւններով :

ՀԱՅ ՈՐԲԵՐՈՒԽՆ ՀԱՄԱՐ . — Ամերիկայէն, ազգային մը (պ. Վ. Ա. Թորոսեան, Աւէսթ Հոռապեն) մեկի հետեւեալը կը դրէ . — Անահիտ ամսաթերթի Գ. տարի թի 10-11ին մէջ Անձիդ լուր մը խորագրին տակ ձեր սուսած մէկ լուրը հրատարակած էիք թէ պ. Թօքաթեան, Մանչէցթթէն, խոստացած է երկունազար ոսկի նուիրել Օւլընս Քոլէճին, պարմանով որ այդ քոլէճը երկու հայ որբ յանձն առնէ անուցանել եւ կրթել, եւ թէ այս նուիրատութիւնը չէ Ընդունուած անրաւականութեան պատճառով՝ Կը խնդրեմ որ հրատարակէք Անձիստիք մէջ, թի գիտութիւն պ. Թօքաթեանին եւ այն ամէն հարուստ ազգայնց որոնք կ'ու զեն բարերարել իրենց ազգին, թէ Ամերիկայի պատուաոր եւ բարձր քոլէճներին մին. «Բարք-Քոլէճը, իր նուրբին կանոնաց համաձայն, պիտի կրնայ անուցանել եւ կրթել երկունակար ոսկիով ՏԱՄԱԼ որբ՝ փոխանակ երկութեւ, իսկ 200 ոսկիով՝ մէկ որբ. այս քոլէճը առթիք կ'ընծայէ նաեւ ուսանողին արեւատմէն ալ սորպելու :

Քոլէճի հասցէնն է՝

Park College, Parkville, Mo. U. S. A. 19

ԻՄՔԵՆՏՔՐ-ՔԱԼԱԲԱՔՁԵԱՆ ԴԱՏԸ . — Դատը զոր պ. Խոքէնտէր բացած էր պ. Քալաքէնանի դէմ, տեղի ունեցաւ փետրուար 1ի օրը Բարբիքի պատժադատ ատեանի 10րդ սենեակին առջեւ, Պ. Ալպէք Քեմանսո փաստարանեց պ. Խոքէնտէրի համար, պ. Տրլիկան պ. Քալաքէնանին համար, Դատարանը դատապարտեց պ. Քալաքէնանը, իրեւ անուանարկին, 50 ֆրանք տուգանքի (amende) եւ 100 ֆրանք զգենակի (dommage intérêts) :

ԶՈՊԱՆԵԱՆ-ՔԱԼԱԲԱՔՁԵԱՆ ԴԱՏԸ . — Դատը զոր Անձիստիք անօրէն բացած էր պ. Քալաքէնանի դէմ, տեղի ունեցաւ փետր. 28ին, պատժադատ ատեանի 9րդ սենեակին առջեւ, Պ. Անաբոլ Ֆրանս եւ պ. Էտակար Շահին եկան անձամբ իրէնց յարգանքը յայտնել պ. Զօպանեանի նկարագրին եւ զորին նկատմամբ, Պ. պ. Վիքիոր Պերար եւ Բիէր Քիյեար նա-

մակներ ուղղած էին նոյն իմաստով : Պ. Քալաքէնան դատապարտութեացաւ 100 ֆրանք տուգանքի եւ 500 ֆրանք վզենակի :

ԼՈՅՍ . — Այս տիտղոսով նոր թերթ մը սկըսած է հրատարակուիլ Քէմպըթին մէջ, խմբագրութեամբ պ. Մ Մինասեանի լի Արյո թերթը պիտի ըլլայ կիսամենայ եւ պիտի ունենայ զուտ զիտական պարունակութիւն մը, Բաժանորդազինն է տարեկան երեք ու կէս գր. : Հասցէ:

LOUICE, published by M. Minassian,
51 Flagg st., Cambridge, Mass., U. S. A.

ՊԱՍԱՆԻ . — Պ. Կ. Թումայեան, իր Զիկուէլի որբանցին մէջ հաստատած է տպարան մը եւ սկսած է հրատարակել ամսաթերթ մը «Պատանի անունով», զոր Կը խմբագրին իր սաները Տարեկան բաժանորդազինն է Յ. Փրանք : Հասցէ:

Rédaction du „Badany“, Chigwell, Essex,
LONDON.

— Հաճոյքով կ'իմանանք որ պ. Անպուն Պէկեան պատուոյ յիշատակութիւն մը ընդունած է ազգիկ մը ներկայացնող կիսարձանին համար զոր ի տես դրած էր 1100ր Տրեզերական Արուեստահանդէսին մէջ :

— Թեհրանէն մեզի կը հաղորդեն թէ նախանուութեամբ պ. Տիգրան Զաւէնի, տեղայոյն Հայերը որոշած են «Ժողովրդական Համալսարան» մը հրմանել :

— «Անահիտիքի խմբագրութիւնը շնորհակալութեամբ ընդունեցաւ որդաշեալ Տիգրան Երկաթի կենանազիրը, զծագրուած՝ պ. Ե. Տէմիքնեանի ձեռքով, զոր Գահիրէ Դաշնակցական «Բաֆֆի» խոմըը հրատարակած է եւ որուն գանձաման հասոյթը պիտի յատկացուի պազալին զորէին :

— Մեծ ուրախութեամբ կ'իմանանք որ պ. պ. Ժորժ Քէմանսո եւ Ֆ. տը Բիեսանսու ուրոշած են ներկայանալ իրը ընարելի՝ յասածիկայ խորհրդարանական ընտրութեանց : Իրենց յաջողութիւնը անտարակուսելի է : Հայկական զարը Փրանսական խորհրդարանին մէջ զենքը Զերմօրէն պաշտպանող երկու հզօրացն պիտի ունենայ :

ՀԱՅԱՀԱՅ